

Գեֆֆրենի դամբարանը երթալու և հոն պաշտամունք կատարելու համար: Մինչդեռ Erman կը համարի որ այս Սփինքսը եղած ըլլայ Մեծեւոյ Աստուածին տաճարին մէկ մասը, որուն բուն սրբարանը գետնի տակն էր:

Հիմակուան կատարուած նոր պեղումը Ermanին կարծիքը արդարացուց կերպով մը: Միայն Սփինքսին զիւռուն մէջ զբտնուեցան երկու սննեակներ՝ իբրև արևու նուիրուած տաճարի մը երկու յարկեր, կամ իբրև երկու զատ մատուռներ. իսկ բուն մարմնոյն մէջ գտնուեցաւ ընդարձակ տաճար մը, շքեղ և սրնապարզ, որմէ երկու սանդուխներ կ'առաջնորդեն՝ մին դէպ ի Մենէսի բրգաձև դամբարանը, և միւսը՝ դէպ ի գետնափոր մեհեանը որ Սփինքսի թաթերուն մէջը կը տարածուի:

## ԱԶԳԱՅԻՆ ԱՐՁԱԳԱՆԳ

Տաղմուղաւոր Հայ մը որ 100 հազար տուար կը վաստիկ իր բրած Գիւտովը

Ամերիկեան բերքերէն մեկուն մէջ կը կարգուեր ռեսեսալը:

Մուշեղ Վայկունի անուն Հայ մը, Գալիֆորնիոյ Համալսարանին ընթացաւարտնեբէն, լուծելով խնդիր մը օրկանական քնալուծութեան մէջ, առևտրական գիտութեան համար ամէնէն փայլուն գիտեբէն մէկը ըրաւ, և ասոր շնորհիւ՝ ո՛չ միայն 100,000 տուարի հարստութիւն մը վաստակեցաւ, այլ և դեռ աւելին վաստակելու վրայ է:

Չորս տարի, երիտասարդ գիտնականը փորձեր կատարեց համալսարանի լապօրաթուառին մէջ: Հոն ան իրագործեց այն նպատակը որուն կը ձգտէր. — խաղոյի շաքարէն սսիտ բարբրիք հանել, սկերեզի մէքոսի նոր կատարելագործումով մը: Երբ

ան ձեռնարկեց այդ փորձերուն, 50,000 տուար վարձատրութիւն խոստացուած էր՝ այդ զիւտ: Սակայն Վայկունի այդ գործը յաջողցնելէ ետք, չպահանջեց այդ վարձատրութիւնը, այլ բանակցութեան մտաւ ալիւրի գործարանատէրերու հետ և անոնցմէ ստացաւ 100,000 տուար, ի վարձ իր շորս տարուան աշխատանքին:

Այժմ, Մուշեղ Վայկունի, արդէն հարուստ և ապահովուած եկամուտով մը, պիտի շարունակէ բնակիլ Պրըքըլի մէջ և իր հանձնարը պիտի նուիրէ քիմական ուրիշ խնդիրներու լուծման: Համալսարանի շէնքերուն հիստային կողմը՝ Վիրճինիա փողոցին զլուխը, ան կատուցանելու վրայ է սեփական տարօրինակ տուն մը և լապօրարար մը:

Մուշեղ ծանօթ է այդ համալսարանին մէջ 1897էն ի վեր, երբ ան հոն մտաւ: Ան ընթացաւարտ եղաւ երկրագործական քօլէճէն 1901ին: Երկու տարի ետք ստացաւ բնալուծութեան մէջ գիտութեան վարպետի (master of science = M. S.) աստիճանը, այսինքն՝ փիլիսոփայութեան տօքթօրի աստիճանը: Իր ուսանողական զբասեղանին վրայ էր որ ան ներշնչուեցաւ այդ մեծ գաղափարով. Փրօֆեսօր Պայտրլ (Biddle) իր մենտորը եղաւ: Օրկանական քնալուծութեան դասընթացքին ատեն, փրօֆեսօրը՝ ըստ սովորութեան՝ ուսանողներուն առջևը դրաւ շարք մը բնալուծական խնդիրներ, որոնք դեռ գաղտնիք մըն են գիտութեան մէջ, և որոնք, եթէ լուծուին, առևտրական և տնտեսական և հազարն արժէք մը կը ներկայացնեն:

Ասիտ բարբրիքը երկար տարիներէ ի վեր կը պատրաստուէր խաղոյի զիրտէն, որ իր կարգին անշուշտ կը կազմուէր խաղոյի քաղցուէն (շիրա): Բայց այդ ձևափոխութիւնը (փրոսես) շատ դանդաղ էր, սուղ և վատնող:

Երիտասարդ Հայը զեց անցաւ իր Փրօֆեսօրը: Իրեն ցուցուած խնդիրներէն իր ուզածը գտեց և գործի սկսաւ:

«Աղատամար»

Չէրքէզախայերը

Նամակագիր մը տեղեկութիւններ կու տայ հիւսիսային կովկասի կուպանի կեդրոնը գտնուող Արմաւիրի մէջ բնակող Չէրքէզահայերու մասին: Նոյն քաղաքին մէջ բնակող Չէրքէզահայերը յառաջիկայ 1914ին կը մտնեն իրենց գոյութեան 75 ամեակը: Արմաւիրցիները սկզբնական շրջանին մէջ կազմած են ընդամէնը 200-250 տուն, իսկ այսօր բուն Արմաւիրցիները մօտ 6000 հոգի կը կազմեն, այսինքն 800-1000 տուն: Ռուս կառավարութիւնը գնահատելով յիշեալ Չէրքէզահայերու անցեալին մէջ ցոյց տուած քաջագործութիւնները, անոնց տուած է 24000 տեսեաթին (240000 արտավար) հող, ուր այժմ հաստատուած են անոնք: Հայերը գուցէ կու գացած կ'ըլլային Չէրքէզ լեռնաբնակներուն մէջ և այսօր կորանցուցած կ'ըլլային իրենց հետքը, եթէ Ռուս կառավարութեան այս հոգածութիւնը չըլլար: Թէև Արմաւիրի գոյութիւնը 75 տարի է, բայց և այնպէս հայերը չեն գիտեր իրենց մայրենի լեզուն. չէրքէզախօս են: Թէև 50 տարի է ի վեր Հայոց ծխական դպրոց գոյութիւնն ունեցած է, բայց և այնպէս նոյն դպրոցը չէ կարողացած հայախօս սերունդ մը պատրաստել: Արմաւիրը կազմող հայ բնակչութիւնը, օտարախօս է, օտար բարքերով, օտար տարագով և միայն Հայ եկեղեցին է որ ցոյց կու տայ թէ այնտեղ հայ անունով քրիստոնեայ ժողովուրդ մը կ'ապրի:

«Ժամանակ»

Հայ բանախօսը Հոսումու

Հոսումու հրատարակվող «Corriere d'Italia» լրագրում կարգում ենք, թէ հայը Ղևոնդ Տայեանը, Վենետիկի Միսիթարեան հայրերից, Հոսումու մի շատ ընտիր և բազմամարդ ունկնդրութեան առաջ - ուր ներկայ են եղել կարգինալ Վան Բոսսումը, արքեպիսկոպոսներ, եպիս-

կոպոսներ, վանահայրեր, կրթական բարձր և միջին հաստատութիւնների տնօրէններ և այլն և այլն, և Միսիթարեան հայրերից Հ. Մինաս Նուրիխան և Հ. Գանիէլ Ստեփանեան - մի հմտալից բանախօսութիւն է արել, Սեսսորիանա կոչված դահլիճում, այն տօների մասին՝ որ հայոց եկեղեցին կատարում է ի յարգանս Ս. Խաչի: Բազմահմուտ բանախօսը այլապես ծէսերով զբաղվողների հետաքրքրութիւնը կարողացել է վերին աստիճանի գրգռել իր բանախօսութեան բացառիկ կարևորութեան հանգամանքովը և արժանացել է շքեմագին ծափահարութեան, և ապա նա առաւել ևս գրաւել է ունկնդրութիւնը հայկական եկեղեցու սրբազան երգեցողութեան մի քանի ճաշակը տալով նոյն առարկային վերաբերեալ՝ ամենագեղեցիկ կերպով կատարելով բոլորը:

Լրագիրը անկարելի է համարել վերամիոփումն անել երիտասարդ և ակաճաւոր Միսիթարեանի բազմուսումն աշխատութեանը:

\*

Այդ բանախօսութիւնը Հոսումու և նրա դրուատը իտալական մամուլի բերանից միտքս դէպ ի շատ վաղագոյն անցեալն յափշտակեց, դէպ ի այն հայ հետօրը, դէպ ի այն Պոյնթերսիտը, որին Հոսմը արձան է դրած եղել մակագրութեամբս՝ «Թագուհին Հոսմ թագաւորի բանին»:

Արդեօք շատ կը լինէր, և կամ գուցէ ո՞չ ի ճահ, խնդրել գեղեցիկ բանին տիրապետ Տայեաններից, որ նրանց քաղաքների մայր Հոսումու նոյն Sessoriana դահլիճում սուրբ Խաչի շուրջ յօրինվող ճառերի կողքին կայծակնաշուրթն բերանով հնչեցնէին նաև հայի կրած խաչի ճառը, այն հայի՝ որի բանակները յանուն Ս. Խաչի բոսոր արիւնով ներկել են իրանց հայրենի հողը և ամբարտակ կանգնել ապականիչ հոսանքի դէմ:

Ա. Մ. Եգեկեան

«Մշակ»

## Կոյր Հայ բժիշկը

Անցած շարժու ֆրանսերէն «Nos Loisirs» շարաթաթերթը շատ զարմանալի և տարօրինակ կը գտնէր կոյր բժիշկի մը Ամերիկայի Իլլինոյս նահանգին հիւանդանոցին տնօրէն անուանուած ըլլալու լուրը։ Այս անգամ նոյն թերթին ընթերցողնեւ ըհն մէկը ալ աւելի տարօրինակ լուր մը կու տայ հայ կոյր բժիշկի մը մասին, որ կը գործէ նոյն իսկ Ֆրանսայի մէջ։ Ահա սոյն նամակը.

«Չեր նախորդ թիւը աչքէ անցուցած ատենն՝ ուշադրութիւնս գրաւեց «Կոյր բժիշկը» վերտառութիւնով յօդուածնիդ։ Այս պարագան միակը չէ և ոչ ալ այնքան տարօրինակ աշխարհիս մէջ քանի որ նոյն իսկ մեր երկրին մէջ (Ֆրանսա) Ստորին-Սէնի գաւառին ենթակայ Ֆէոյէ գիւղաքաղաքին մէջ՝ երկար տարիներ է Վեր կոյր եղող Տօքթ. Հազարապետեան բժշկութիւն կ'ընէ նոյնիսկ մեծ համբաւ շահած ըլլալով և քաղաքապետութեան նպաստաւորուելով։

«Իր Ամերիկայի Իլլինոյսի կոյր պաշտօնակիցին Տօքթ. Պլոյթէնի պէս՝ Տօքթ. Հազարապետեան ալ վարպետ մասնագիտութիւնը ունի դարմանելու cardiaque-ները և broncho-pulmonaireները։ Աւելորդ կը սեպեմ շեշտելու թէ իր հմտութիւնը այս հիւանդութիւնները դարմանելու մասին որքան լայն է և պանծալի, բան մը որ իրեն նիւթակէն լաւ յաջողութիւնները ապահովէն է։ Եթէ ամերիկացի իր պաշտօնակիցէն տարբերութեան եզր մը կ'ուզենք գտնել՝ այն ալ հոն է՝ որ Տօքթ. Հազարապետեան իր դեղագիրները ինքն իր գրիչով կը գրէ, առանց ուրիշին օգնութեան դիմելու։

«Ինչիկ Հայ, բայց ֆրանսական հպատակութիւնը ընդունած (naturalisé) և Փարիզի համալսարանը աւարտելէ վերջ Տօքթ. Հազարապետեան երկար շատ երկար տարիներ է Վեր Ֆէոյէ հաստատուած է։

«Յուսալով թէ պիտի հաճիք օգտագոր-

ծել այս տեղեկութիւններս, որոնք «Nos Loisirs» և իր բազում ընթերցողները հետաքրքրելէ ետ չեն մնար, կը խնդրեմ որ ընդունիք յարգանքներուս և հիացումներուս հաւաստին»։

«Յուսեմք»

† Հարրի Ֆլու Բլոյ Լինչ

«Հայաստան» նշանաւոր երկի հանգուցեալ հեղինակը ծնւած էր 1862ին Լոնդոնում Իրլանդիայի հին ազնուական մի ընտանիքից, որի դղեակը տակաւին կանգուն է Իրլանդիայի Մայս գաւառում։

Լինչի պապը, մօր կողմից — Թէյլորը Անգլիոյ հեղկական բանակի զօրավար էր և Անգլիոյ կառավարութեան սերդեկտը Բազալդում։ Բոլոր մեծ արեւելագէտները, որոնք այցելում էին Բազալդ, օգտուած էին այդ զօրավարի ընդարձակ մատենադարանից, բայց նա ինքը գրական ու է վաստակ չընողեց։ Նրա թոռը, Հ. Ֆ. Լինչը, ուզելով դարմանել իր պապի գրական ավարտութիւն կատարել գէպ է Միշապետը և շրջակայ երկիրները։

Նրա առաջին ճանապարհորդութիւնը եղաւ լորդ Գրեգընի հետ (նախկին փոխարքայ Հնդկաստանի), որ հրատարակեց «Պարսկաստան» նշանաւոր գործը, ուր փաստաբանուած է թէ Պարսկաստանը Հնդկաստանի բանալին է։ Լինչը, սակայն, իր յետադարձ ճանապարհորդութեան միջոցին այն տպաւորութիւնը ստացաւ, թէ Հայաստանն է Հնդկաստանի բանալին և այս առիթ տուաւ նրան որ երկիցս ճանապարհորդէր Հայաստան ու արտադրէր այս մեծ գործը, որ յայտնի է մեզ։

Լինչը նախագահն էր պարսկական կոմիտէի, հակառակորդ անգլո-ուս համաձայնութեան, և զլիաւոր պայքար մղողն էր Անգլիայում ի նպաստ Պարսկաստանի անկախութեան պահպանման։

Նա պետն էր Լինչ առևտրական և բանկային մեծ տան, արտօնատէր Պարս-

կատանի հարաւային ճանապարհները սկսած թեհչանից, նաև նորակառոյց երկաթուղու զծի, արտօնատէր էր Պարսից ծոցի նաւագնացութեան, ինչպէս նաև Տիգրիս և Եփրատ գետերի նաւագնացութեան: Այս բոլոր արտօնութիւններն արդէն ստացուած էին իր հօր և պապի ժամանակներէց:

Լինչը մեռաւ ամուրի, 51 տարեկան հասակում, և ունի միայն մի քոյր:

«Հորեզն»



Լինչի Հայագգի մայրը

Կարդալով Ազատամարտի մէջ հանգուցեալ Լինչի կենսագրականը, Զաւէն պատրիարք մեր խմբագրին հետեւալ լուսաբանութիւնները տուաւ այդ մասին:

Լինչին հայրը, անգլիացի, շոգենաւային ընկերութեան մը հիմնադիր, Պաղատա եղած միջոցին ամուսնացած է տեղւոյն անգլիական հիւպատոս՝ հնդկաստանցի հայազգի աղա Խաչիկի Ովսաննա անունի դստեր հետ: Հետեւեալ Լինչին մայրը հարազատ Հայ մըն է: Աղա Խաչիկի զաւակն ալ Պաղատաի անգղիական հիւպատոս եղած է և հայր ու որդի թաղուած են Պաղատաի Ս. Երրորդութիւն եկեղեցիին բակը: Լինչի մայրը՝ Տիկին Ովսաննա ամէն տարի նպաստ կը զրկէ այդ եկեղեցիին, ի յիշատակ իր հօրն ու եղբորը:

«Ազատամարտ»



† Բրոֆ. Միլլէր

Ծանօթ հայագէտին մահը կը հաղորդուի Բեդերսպուրկէն: Այս կորուստը ցաւ պիտի պատճառէ ամէն անոնց որ բրոֆ. Միլլէրի Հայ բանասիրութեան մատուցած ծառայութիւնը կը գնահատեն: Հանգուցեալը կարևոր աշխատութիւններ ունի Հայ լեզուի մասին ու օտար լեզուաբանասիրական աշխարհին պատուաւորապէս

ծանօթացուցած է Հայ լեզուն և զբաւանութիւնը: Հանգուցեալը վերատեսուչ եղած է ատեն մը Լազարեան ճեմարանին: «Բեզադիոն»



Մեռելներուն Ետեւէն

Հոկտ. 1ին իր տան հրդեհուելուն պատճառովը ամխացած գտնուեցաւ, Ռումանահայութեան էն հին դէմքերէն մէկուն՝ Տ. Մելիքի կինը, Աննա Մելիք: Տ. Մելիք իր մեռնելէն վերջ ոչինչ ձգած չէր, բայց եթէ իր անչափ հարստութեան ժառանգորդ իր կինը, Աննա Մելիք՝ բնիկ Պուրէշը 91 տարեկան հասակին մէջ՝ կը խօսէր շատ սահուն կերպով Յունարէն, Թուրքերէն, և Գաղղիերէն: Այբը Ռումանիոյ վերածնութեան օրերուն էն նշանաւոր դէմքերէն մին հանդիսացած էր, Պարթեանի աջակիցն ու խորհրդատուն ըլլալով: Իր մահէն վերջ, ըստ իր յիշատակագրութեան, հարստութիւնը բաժնուած է հետեւեալ կերպով. — Մօշիէն (ազարակ) որ կ'արժէ 1,000,000 Ֆր. կը մնայ Ռումանական համալսարանին, պայմանով որ ամէն տարի մէկ մէկ հայ ուսանող զրկէ Փարիզ իրաւարանական ու բժշկական դպրոցներու դասընթացքին հետեւելու համար: Տունները ամբողջ կահ կարասիներով կը ձգէ Պուրէշի Հայոց եկեղեցիին, պայմանով որ Թաղականութիւնը վճարէ իր պարտքը՝ 90,000 Ֆր. տունները կ'արժեն 150-250,000 Ֆր.: 2000 Ֆր.ի չափ աննշան գումար մըն ալ հաճած է ձգել զպրոցին:

\* \* Հոկտ. 8ին Եաշ քաղաքին մէջ մեռաւ Պրերզլուներու վերջին ու էն պատկանելի դէմքերէն մին, Քօսթիքա Պրերզլուն:

Ռումանական մամուլը իր կարգին ըզբաղեցաւ Ք. Պրերզլուն Եաշի Լիպեռալներուն նախագահն էր և տնօրէն «Ռուպան ֆէտիթ»-ին, որ միակ ու մեծագոյն արդիւնաբերական ընկերութիւնն է Ռումանիոյ: Ծնած էր Եաշի մէջ և կը վարէր Եաշի ազգային գաղթականութիւնը իր ու-

զածին պէս և իր անձնական քմահանձոյքին համաձայն: Ռումանահայ առաջնորդութեան մը հակառակորդ հանդիսացողներէն մէկն էր՝ եթէ ոչ պարագլուխը: Եղած էր 1883ին երեսփոխան, 1884ին տեղակալ Վարչապետի, 1879ին վարած էր՝ «Romanul» պաշտօնաթիւրթի խմբագրապետութիւնը, և իրեն շնորհիւ միայն «Romanul» կրցած է ժողովրդականանալ ու բարձրացնել իր վարկը: Քանիցս պատուուած է պատուանշաններով:

«Ecoule Armeniei»

### Մահ Հայասէր Ֆրանսիպ Տը Բրէսանսէի

Կրկնակ հեռագիրներ երէկ կէսօրին գուծեցին մահը հայասէր Մ. Ֆրանսիս տը Բրէսանսէի:

Մ. Ֆրանսիս տը Բրէսանսէ ծնած էր 1853 Սեպտ. 30ին, Բարիզ, Եղած է դեսպանատան քարտուղար Պոլիս և Ուաշինկթըն, և վարած է արտաքին գործոց խմբագրի պաշտօնը: Յետոյ, հրաժարելով ինքզինքը նուիրեց քաղաքականութեան:

1885 — 1905 թուականներուն վարեց թանի արտաքին քաղաքականութեան խմբագրի պաշտօնը: Աշխատակցած է նաև շատ մը թերթերու, մասնաւորաբար Օտօրի, ուր բուն պայքար մը մղած է ի նըպատ Տըէյֆիւսի: Ընտրուեցաւ նախագահ՝ «Մարդկային իրաւանց պաշտպան ընկերութիւն», Երեսփոխան եղաւ Ռօնէ: Տարիուկէս առաջ, երբ Պալըսեանս պատերազմի հրատարակումով ծագեցաւ Հայկական Բարենորոգումներու խնդիրը, Մ. Ֆրանսիս տը Բրէսանսէ իր անբաժան ընկեր Մ. Վիլքթօն Պէտարի հետ սկսաւ հրատարակել Բոսս յէ Բօքոյր տ' Օսիան հանդէսը, իբրև «Օրկան Հայկական պահանջներուն»:

Երկշալ հանդէսը շարունակեց ամրող տարի մը, հրատարակելով հայկական գաւառներու մէջ տեղի ունեցած հարստահարութիւնը և Պատրիարքարանի թագրիւնը: Անցածները դարձեալ Մ. Բրէսանսէի և Պէտարի խմբագրութեամբ Բոսս յէ Բօքոյր տ' Օսիանը նաև առհասարակ բոլոր Հայերուն ալ: Արմենիայի քաղաքացիական պատերազմի մը ժամանակ, իր 90ական թուականներուն սկիզբներ, Հայոց հակառակ զրիշ շարժած ըլլալ թանի մէջ, Անտը վրայ գրողները պարագայ մը մոռցած էին, որ պէտք է ոսկի տաներով արձանագրուի սակայն մեր պատմութեան մէջ, որովհետև այդ պայցոյցն է իր ճշմարիտ հայասիրութեան:

Կալիցիներ, այդ՝ «Հայերը Հրեաներու աստիճանը պիտի իջնցնեմ» ըսող և դէպ ի այդ նպատակը ընթացող թուրքական վերջին տարին էր գրեթէ: Թուրքիայէն Ռուման գաղթող Հայերը զինուոր բերուելու համար կը ստիպուէին իրենց երկիրը վերադառնալ: Ապտիւլ Համիտ չէր ընդուններ. Կալիցիներ զանոնք նեղը դրած էր: Մահմանագլուխին վրայ անօթի ծարաւ կը թափառէին անստոյգ վիճակի մը մասնըւած. Կալիցիներ մէկ կոպէկ չէր տար՝ դրամ չըլլալն առարկելով, թէև Նիքոլա կայսեր նուիրած մէկ միլիոն ըուպլին ինչ եղած ըլլալը ոչ որ գիտէր: Եւրոպայի միլիոնատէր Հայերը ականջին գոցած էին ի վաբ սահմանազլի վրայ գտնուող այդ անօթի ազգայիններէն հասած աղեկէջ լուրերուն: Մ. Բրէսանսէ, նախագահը գտնուած «Մարդկային իրաւանց Պաշտպան Դանակցութեան» անուակէն երկոս հարիւր հոգար ֆրանք դրկեց Ֆրանսայի արտաքին գործոց նախարարութեան միջոցաւ այդ հէգ ազգայնոց քաշխուելու համար:

Իր անակնկալ մահը ցաւ կը պատճառէ նաև առհասարակ բոլոր Հայերուն ալ:

200,000 Ֆրանքի նպաստը

Ազգ. լրագրիները գուծեցին մահը Մ. Բրէսանսէի, որ շուրջ 12 տարիներէ ի վեր հայասէր եղած էր, թէև 90ական թուականներուն սկիզբներ, Հայոց հակառակ զրիշ շարժած ըլլալ թանի մէջ, Անտը վրայ գրողները պարագայ մը մոռցած էին, որ պէտք է ոսկի տաներով արձանագրուի սակայն մեր պատմութեան մէջ, որովհետև այդ պայցոյցն է իր ճշմարիտ հայասիրութեան:

Կալիցիներ, այդ՝ «Հայերը Հրեաներու աստիճանը պիտի իջնցնեմ» ըսող և դէպ ի այդ նպատակը ընթացող թուրքական վերջին տարին էր գրեթէ: Թուրքիայէն Ռուման գաղթող Հայերը զինուոր բերուելու համար կը ստիպուէին իրենց երկիրը վերադառնալ: Ապտիւլ Համիտ չէր ընդուններ. Կալիցիներ զանոնք նեղը դրած էր: Մահմանագլուխին վրայ անօթի ծարաւ կը թափառէին անստոյգ վիճակի մը մասնըւած. Կալիցիներ մէկ կոպէկ չէր տար՝ դրամ չըլլալն առարկելով, թէև Նիքոլա կայսեր նուիրած մէկ միլիոն ըուպլին ինչ եղած ըլլալը ոչ որ գիտէր: Եւրոպայի միլիոնատէր Հայերը ականջին գոցած էին ի վաբ սահմանազլի վրայ գտնուող այդ անօթի ազգայիններէն հասած աղեկէջ լուրերուն: Մ. Բրէսանսէ, նախագահը գտնուած «Մարդկային իրաւանց Պաշտպան Դանակցութեան» անուակէն երկոս հարիւր հոգար ֆրանք դրկեց Ֆրանսայի արտաքին գործոց նախարարութեան միջոցաւ այդ հէգ ազգայնոց քաշխուելու համար:

Կ'արժէր վեր հանել այս պարագան որ պէտք չէ մոռցուի:

Տ. Տօղրամաճեան


«Ժամանակ»

## Մ. Փորթուզալեանի Յոբելեանը

Դեկտ. 25ին Մարտիրոյ մէջ տեղի ունեցաւ Մ. Փորթուզալեանի գործունէութեան քսանըհինգամիայ յոբելեանը: Այս տօնախմբութիւնը արժանի վարձատրութիւնն էր բազմավաստակ և ծերունազարդ Յեղափոխական մեծ ռահվիրային, որ ազգային զխտակցութեան զարթնումին ամե-

որուն խմբագրութիւնս ալ հեռագրով մասնակցելու հաճոյքն ունեցաւ: Բայց ամենէն աւելի դրականը և կենսականը մեզ համար, նիւթական ապահովութիւնն է բազմաշխատ յեղափոխական — ուսուցչին, որ հիմնադիրն եղաւ Արմենիային և Արմէնական ազգայնական բնոյթ ունեցող շարժումին:

«Հայ-Կեանք»



Մ. Փորթուզալեան

նէն մեծ ազդակներէն մին եղաւ և առանց ընկրկելու ո և է դժուարութեան առջև գտնեց ամէն բան: Հայ ցեղին ազատագրութեան իբր դրօշակակիր՝ ինքզինքն ենթարկելով բոլոր ժամանակներու մէջ նոր խօսք, նոր գաղափար քարոզող բոլոր առաքեալներու կրած զրկանքներուն:

Փորթուզալեան հայ հրապարակագրութեան ամենէն անբասիր դէմքերէն մէկն է, պէտք է հայ ժողովուրդը զայն վարձատրէ իր վերջին տարիներուն, որ քանի մը սերունդներու դաստիարակն եղած է մի և նոյն տօնն:

Արտասանդիչ էր ամէն կողմէ եղած արտայայտութիւնը իր յոբելեանին առթիւ,

## Գ Ր Ա Խ Օ Ս Ա Կ Ա Ն Ք

Լեւոն Լեւոնի «Իմ էսքիզներից» Պատանի գրադարան, 10 կոպ. էջ 47

Նորավէպերու հաւաքածոյ մը՝ որուն առաջին էջին վրայ Ա. Ահարոնեանի և Աւետիս Խահակեանի անունները դրօշմուած կը գտնենք: Հեղինակը անոնց հայրենակից մ'է, անոնց դասիններուն տնչացող: Փառքի ամէն հեռանկար ազնիւ հոգի մը կը ներկայացնէ, և ուրախ պիտի ըլլանք եթէ յաջողութիւնը համապատասխան ըլլայ եռանդին՝ որով հեղինակը գրականութեան ասպարէզը կ'իջնէ:

Ներկայ նորավէպերը՝ ինչպէս հեղինակը իրաւամբ անուանած է անոնք՝ ուրուագիծեր են: Մեծ նկարի մը ո՛չ յղացումն ունին և ո՛չ գրչները, այլ կեանքի ճամբու տպաւորութիւններ կը պատկերացնեն մի քանի երազ բայց ուժեղ գիծերով: Նորավէպը գրական ամենէն դիւրին ճիւղերէն է: Մտածում մը, ինքնակենսագրական դիպուած մը՝ բաւական են անոր նիւթ կազմելու, եթէ հեղինակը հաճոյապէս պատմելու ձիրքն ունի: Այս շորս նորավէպերուն մէջ՝ լաւագոյնն է «գեղեցկին տենչողը»: Տեսարանը՝ առանց որոշակի նշանակուած ըլլալու ժընէլի մէջ է, և ուսանողական տպաւորութիւն մը կը պատկերացնէ: Ուսանողը գեղեցիկը կը փնտռէ, բայց կը զգայ որ դատապարտուած է ա-